

Մ Ի Ո Ն

ԽԳ. ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՕՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ
ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԿԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ

SION

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM
A BIMONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

VOL. 43

NO. 3 - 4

1969

Մարտ - Ապրիլ

Թիւ 3 - 4

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«ԱԶԱՏ ԵԿԵՂԵՑԻ»Ի ԱԽՏԱՎԱՐԱԿ ԵՒ ԱՂԻՏԱԿՈՐ ՇԱՐԺՈՒՄԻՆ ՎԵՐԲՌՆԿՈՒՄԸ ԴԻԻՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՂԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Թերթերէն, ինչպէս նաև անձնական նամակներէն, իրագրելի զանազ գարնանով թէ Եունիքն Սիթիի (Նիւ Ճըրզի) հովիւր, Երուսաղէմի եւ Ամմանի Հայուքեան քաջածանօթ վրթանէս վրդ. Գալայնեանը, ամուսնանալու բացառիկ ախորժակներէ թելադրուած, Հիւսիսային Ամերիկայի Առաջնորդ Թորգոմ Սրբազանին դիմած է, խնդրելով որ գոհացում տրուի իր այս փափաքին:

Անձնական այս դիմումէն առաջ, մոյն թեմի կարգ մը հոգեւորականներ, քահանայ եւ եպիսկոպոս համախորհուրդ -ի՞նչ քաղցր պատկեր համագործակցութեան-, դիմած էին մոյնպէս թեմակային, առաջարկելով որ կուսակրօն վարդապետները գերծկացուցուին յետ այսու իրենց ուխտէն եւ իրքեւ ամուսնացեալ քահանաներ ծառայեն Հայ Եկեղեցիէն ներս:

19380 և 6

Փափաքներու սահմանին մէջ եղող այս գոյգ դիմումները, թէև արտառոց, սակայն ոչինչ ունին անհասկնալի: Մարդիկ կրթւած դրամ դիգելու, փառքի հետամուտ ըլլալու եւ այս կամ այն ստպարեզներուն մէջ յառաջանալու իղձեր եւ յառաջադրութիւններ ունենալ: Հիւսիսային Թեմի կուսակրօն Հայ եկեղեցականներն ալ ամուսնանալու փափաք ունեցեր են, եւ իրենց այս ջերմ իղձը յայտներ Առաջնորդին, չմերժուելու խոր վստահութեամբ: Անհաւատային՝ Գեր. Թորգոմ Արքեպս. Մամուկեանին ցոյց տրւած յօժարամտութիւնն է եղած առաջարկին ու փափաքին, որ ներմակին վրայ սեւ, կ'ընդունի եղած խնդրամբը եւ իր թիւ 205 շրջաբերականով կը հրահանգէ անոր գործադրութիւնը:

Կը յայտնենք մեր Թեմի Հոգեւոր Հովիտներուն, ծխական խորհուրդներուն եւ հաւատացեալ ժողովուրդին, որ նկատի առած ենք Հայր Վրթանէս Գալալճեանի խնդրագիրը ազատ կուցուցուելու ցկեանս կուսակրօն մնալու իր ուխտէն զոր կատարած էր վանքի մէջ դեռ քսանամենի երիտասարդ:

Հայր Վրթանէս յայտնած էր մեզի իր հոգեկան տազնապը ամերիկեան մեր հասարակութեան մէջ իրրեւ կուսակրօն հոգեւորական ծառայելու պարտադրանքէն պատճառուած: Ան յայտնած էր նաեւ իր սէրը եւ տրամադրութիւնը իրրեւ ամուսնացեալ հոգեւորական ծառայելու եկեղեցւոյ կեանքին մէջ:

Մենք նկատի առինք մեր Թեմի մեծ կարիքները հոգեւորականներ ապահովելու, եւ ծանր, գրեթէ տազնապալից կացութիւնը հոգեւորականի սպասին եւ թեկնածուներ գտնելու դժուարութեան:

Նկատի առինք անկեղծութիւնը, եւ պարկեշտ կեցուածքը ինդրարկուին, եւ Ամերիկայի մեր Թեմին մէջ ներկայ ժամանակներու ընկերային պահանջը եւ պայմանները:

Եւ որովհետեւ Հայր Վրթանէս չի պատկանիր որեւէ վանական եւ ժիւրանական ուխտի եւ ուղղակի ենթակայ է մեր Թեմի հոգեւոր իշխանութեան, մենք ազատ կացուցինք Հայր Վրթանէս Գալալճեանը ցկեանս կուսակրօնութեան իր ուխտէն:

Մեր այս որոշումին տեղեակ պահեցինք Թեմական Խորհուրդը, որ համակարծիք գտնուեցաւ այս բացառիկ կացութիւնը նկատի առնելու: Պարտինք կրկնել որ մեր որոշումը չի վերաբերիր Հայց. եկեղեցւոյ բարեկարգութեան կամ ժիւրանական ուխտի մը պատկանող կուսակրօնութեան հարցի նկատառման եւ լուծման, այլ միայն մեր Թեմի յատուկ կացութեան:

Մեր այս որոշումը եւ բացառիկ կարգադրութիւնը յայտնած ենք նաեւ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, հայցելով Նորին Սրբութեան հայրական օրհնութիւնը մեր Թեմի հոգեւոր կարիքները յանձնաձեւելու նպատակաւ կատարուած այս մասնաւոր անօրհնութեան համար:

Սիրոյ ողջունիւ
 Թորգոմ Արքեպիսկոպոս
 Առաջնորդ

28 Յնր. 1969, Նիւ Եօրք

Արտագրեցինք ամբողջութեամբ այս պատմական բլլալու սահմանուած շրջաբերականը, ուշագրաւ նաեւ իր անյարիր շարադրութեամբ: Կարեւորը հոս սակայն Առաջնորդին հայերէնը չէ անշուշտ, ո՛չ ալ իր անձին տուած հեղինակաւոր հովը, մեր եկեղեցւոյ հայրապետներուն մատ խածմել տալու չափ. այլ միա՛յն իր ճախաւեր և անմիտ վնիւր՝ որ կուզայ ակամահարելու մեր եկեղեցւոյ դաւանական, բարոյական եւ կարգապահական դարաւոր կառոյցը:

Առաջնորդը իր հայրապետավայել արտօնագրով ազատ կացուցած է խնդրարկուն կուսակրօնութեան իր ուլխտէն, առանց մատնանշելու սակայն այս նորակերտ արարածին տեղը մեր եկեղեցւոյ նուիրապետական կարգին մէջ: Տուած է այս վնիւրը, որովհետեւ խեղճ Վրթանէւը *կատարած է իր այդ ուխտը վանքի մը մէջ, քսանամենի հասակին*: Եթէ կարենաք զայել ձեր արցունքները մարդկային այս գեր-անարդարութեան դէմ, չքննադու հօր է պատնառանքը, մանաւանդ երբ մտածենք որ այս շրջանին Թորգոմ Սրբազանն էր տեսուչը այս *քսանամենիին*, ժառ-վարժարանի եւ Ընծայարանի մէջ: Յետոյ, Նրուսազէմի Դպրեւանքէն վեղար առնուալ ամէն եկեղեցական այդ տարիքին է որ կ'ընէ կուսակրօնի իր ուլխտը առեսարակ:

Երկրորդ՝ կը յարէ Առաջնորդը. «Հայր Վրթանէւը իրեն յայտնած է իր կուսակրօնի հոգեկան տագնապը եւ ուզած է իրբեւ ամուսնացեալ հոգեւորական ծառայել եկեղեցիին»: Այս երկրորդ պատնառարանութիւնը աւելի քան մտահոգիչ է, որովհետեւ տագնապէ մը կը բխի: Անթիլիասի, Նրուսազէմի եւ արտասահմանի բոլոր մեր տագնապները կշիռքի չեն գարնուիր Հայր Վրթանէւի տագնապին հետ: Առաջնորդին, այս առիթով աւելի կակղած սիրտը, չէ դիմացած այս տագնապին առթած ցաւին, բաժնած է գայն անդիմադրելի հազորդակցութեամբ եւ տըւած իր տագնապահար վնիւրը: Տագնապները ամոքելու այս նոր կերպը կրնայ իր օրինակ ծառայել աշխարհի բոլոր տնտեսագէտներուն, ընկերարաններուն եւ քաղաքական ղեկավարներուն, այս նամբով լուծելու հարցերը, գոհացնելով ամէն անհարկի պահանջ, առանց մտածելու եւ անդրադառնալու անոր անկարելի եւ քառային հետեւանքներուն:

Երրորդ՝ հոգեւորական գտնելու դժուարութիւններ ստիպեր են Առաջնորդը որ իւրաքանչիւր կուսակրօնին կին մը շնորհէ: «Հարկ դրդէ գեաննար», ըսուած է իրաւամբ. առանց Հայր Վրթանէւի անտեղիտալի պահանջին, Առաջնորդին ուղեղէն պիտի չանցնէին հաննարի այս փայլատակումները, մղելու գինք այս սխրագործութեան, գոհացնելով խնդրարկուին կարիքը եւ նամբայ բանալու նմաններուն, ի փառս Հայ եկեղեցւոյ եւ ի միութեամբ իւր մերազն ժողովուրդին:

Չորրորդ՝ նկատի առնուած է *անկեղծութիւնն ու պարկեւտ*

կեցուածքը կնիկ ուզող Հայր Վրթանէսին, որ ըստ Առաջնորդի մտադրութեան եւ եզրակացութեան կը նշանակէ թէ՛ կուսակրօնութիւն ուխտող մը անկեղծօրէն պարկեշտ գործ մը ըրած կ'ըլլայ դրժելով իր ուխտը եւ ամուսնանալով իր գտած կնոջ կամ աղջրկանը հետ: Նոր բարոյականի այս սփանչելի հրամանակարգէն յետոյ, վստահ ենք թէ Նորին Սրբազնութիւնը պիտի չսպասէ երկար, իր անձին օրինակովը ասպացուցելու իր թելադրած բարոյականին համոյածուփ օգուտները:

Հինգերորդ, «որովհետեւ Հայր Վրթանէսը չի պատկանիր ոեւէ վանական եւ միաբանական ուխտի եւ ենթակայ է Հիւսիսային Ամերիկայի թեմի հոգեւոր իշխանութեան», հետեւաբար մեծ Առաջնորդը իրաւունք տուած է ինքզինքին ըստ կամ շարժելու, անգիտանալով, համաձայն իր բարի սովորութեան, դարե՛րու կնիքով նուիրագործուած օրէնքները Եկեղեցւոյ, որոնք պարզ առաջնորդի մը իրաւասութիւններէն շատ վեր կը մնան:

Առաջին անգամ չէ որ ինքն ու իր նմանները կը շփոթեն ողբերգութիւնը կատակերգութեան հետ, ինչ որ իրողութիւններու նշգրիտ իմաստն ու տարողութիւնը կորսնցուցած ըլլալու տխուր փաստը կը յայտնաբերէ:

Գերշ. Տ. Թորգոմ Արք. Մանուկեանը, տակաւին չէ սորված թէ կուսակրօնութիւնը ժամանակի ընթացքին դաւանակէտի (Dogme) վերածուած է, եկեղեցական ընդհանուր ժողովներով եւ որոշումներով, թէ թեմակալի մը յայտուռն և մանկամիտ որոշումով չի կրնար ջնջուիլ և թէ խնդիրը վարդապետական ըլլալէ գատ, բարոյական ու կարգապահական է, ներքնապէս կապուած մեր արանդութիւններուն եւ կենցաղի ձեւերուն, առանց որուն ոչինչ կը մնայ կանգուն կեանքի բոլոր մարգերուն վրայ: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անգամ, առանձինն, իրաւասու չէ ընելու այն՝ ինչ որ փորձած է ընել Հիւսիսային Ամերիկայի Առաջնորդ Թորգոմ Սրբազանը:

Դեպքը, ինչպէս կը տեսնուի, աննախընթաց է, նման բոլոր գայթակղութիւններուն ու ասօրէնութիւններուն, եւ սիրտ ու միտք բզկտող արարքներուն: Նոյնիսկ քսաներորդ դարու անկաշկանդ ստեփ համար դժուար է մարսել գայն:

Տարիներ առաջ, նոյն թեմի ուրիշ առաջնորդ մը, կուսակրօնութեան ուխտ ըրած սարկաւազները պիտի ամուսնացնէր, ձեռնադրելու համար գտնուէր քահանայ, վերքը յիշուած անիմաստ պատճառաբանութիւններով: Դժբախտաբար այդ օրերուն մեր նուիրապետութեան բարձրագոյն ներկայացուցիչներէն ոմանք մտասոյզ լուծեամբ եւ ուրիշներ գիտակից հետեւականութեամբ կարծես, անփոյթ գտնուեցան այս աննախընթաց օրինակացութեան եւ գայթակղութեան հանդէպ, որ նման փորձերուն հետ

պիտի մնայ մեր Եկեղեցւոյ վարդապետական և բարոյական կարգուսարքը խախտող ամենէն վտանգաւոր եւ վատշուէր արարքներէն մին:

Տիրան և Թորգոմ Արքեպիսկոպոսները չեն անդրադառնար թէ անոնք որ կուսակրօնութեան ուխտ րրած են անգամ մը, այսինքն պատուոյ խօսք տուած են Աստուծոյ եւ մարդոց առջեւ, պէտք է յարգեն իրենց ուխտը. իսկ անկարողութեան պարագային, պէտք է ազատ թողուին բոլորովին աշխարհականանալու համար, վասնզի ուխտադրուածը կամ խօստմնագանցը նկարագրի տկարութեան վիճակ մըն է որ կը պարզէ: Նուիրումի սկզբունքին նախապէս թեթեւութեամբ մօտեցած կամ յետոյ զայն նկարագրի տկարութեամբ ընդոտնող անձերը պէտք չէ մնան նոյն ասպարէզին մէջ, որ միշտ նուիրական է եկեղեցիին եւ ժողովուրդին համար, ինչ որ ալ ըլլան մերթ ընդ մերթ այս կամ այն կերպով կամ պատճառով անոր նկատմամբ արտայայտուած գզացումները. այդպիսիներուն պահուիլը եկեղեցական դասուն մէջ՝ լռելի կենցաղ փոխելով, ոչ միայն կը նուազեցնէ հոգեւորական կեանքի պատիւն ու լրջութիւնը, այլ նաեւ տեղի կուտայ բազմաթիւ անպատեհութեանց:

Յարդ կուսակրօնութեան վերացման մասին խօսող բոլոր բարեկարգիչներուն առաջարկն էր եղած եկեղեցւոյ բարձրագոյն աստիճաններուն բացումը ամուսնաւոր կղերին առջեւ: Հիւսիսային Ամերիկայի Առաջնորդ Թորգոմ Սրբազանը հակառակ դուռնէն ներս կը մտցնէ թեկնածուները, այսինքն վարդապետական աստիճան ունեցողները քահանայութեան կ'իջեցնէ, աւետարանական խոնարհութենէն դաս մը տալու համար անտարակոյս իր այս նոր տեսակի ձեռնասուսններուն:

Անգիտութիւնը չէ միայն պատճառը այս եպիսկոպի արարքին, ոչ ալ մանկամիտ եռանդը Առաջնորդին, որ հակառակ իր տարիներու բոլոր արեւներուն չէ կրցած հասուննալ: Չարիքները մէկ անգամէն չեն շինուիր, երկար ժամանակուան մը հռչակով արդիւնքներ են անոնք: Ազիտաւոր ներշնչումը, ազանդամիտ մտածողութիւն մը, տարիներով աճումի տրուած եւ հետապնդուած, առանցքները կը կազմեն սոյն այստարութեան:

Այս թումաւոր սերմերուն մեծ սերմնացանը եղած է, աւելի քան քառորդ դար առաջ, Տիրան Արքեպիսկոպոս Ներսոյեանը, որուն միտքը իր կեանքին և գործին պէս եղած է միշտ անկայուն եւ արտակերպոն, նոյնիսկ ամենամուծիրական գեղեցիկներու վրայ: Տակաւին երէկ կ'ուրանար Յիսուսի մարմնով Յարութիւնը, բրիտաննէական վարդապետութեան մեծագոյն իրականութիւնը:

Հերետիկոսական այս միտումը իր առեմին գրաւեց ուշադրութիւնը մեր Եկեղեցւոյ բարձրագոյն դասէն կարգ մը եկե-

ղեցականներու, Ն. Արքեպս. Մելիքթանգեանի, Գ. Արքեպս. Յովսէփեանի, Մխիթարեան հայրերու, որոնք Թորգոմ Պատրիարքին գրած իրենց նամակներովը եւ մամուլով դատապարտեցին այս չարափառը, պահանջելով որ կարգադրկուի ան, քանի որ հաւատփէ պարպուած եկեղեցականը ամենէն վտանգաւոր եւ հրէշային տիպարն է գոր կարելի ըլլայ երեսակայել: Թորգոմ Պատրիարքը այդ օրերուն խնայեց իրեն, բայց դադրեցուց զինքը ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի տեսչութեանն եւ ստիպեց որ հեռանայ վանէն, որովհետեւ ինքզինքը իբրեւ աստուածաբան եւ մեծ բարեկարգիչ ծախող այս սովետաւոր սկսած էր վտանգաւոր դառնալ, պզտորելով միտքերը:

Այս գայթակղութիւնը սակայն իր վրայ չհրաւիրեց մեր եկեղեցականութեան զգուանքն ու գայրոյթը, իսկ իր կարգ մը մանկլաւիկները, բոլորն ալ Մեսրոպ եւ Կիւրեղ Պատրիարքներու օրով վտարուած երուսաղէմէն, աստուածաբանի պիտակով պսակեցին զինքը: Մեր կիսագէտ կղերն ալ, համակերպեցաւ այս շրջուած իրողութեան եւ օր մըն ալ իր թեւերը մտած զինք երուսաղէմի Պատրիարք ընելու ուզեց: Նոյն այս չարափառը 1957-ին, «Վարդապետական դիրք Հայ եկեղեցւոյ» իր նիւսաբ գրքոյկին մէջ, կը թելադրէր ընդունիլ Քաղկեդոնի բանաձեւը: Այս յանդուգն եւ անպատկառ զիջումը կացինի դաւադիր հարուած մըն էր Հայ եկեղեցւոյ ուղղափառութեան եւ սրբազան անցեալին: Անշուշտ զինիին մէջ չուր խառնելու իր այս անպարարութիւնը, իր մեղապարտ պատճառները ունի: Այդ օրերուն ան պատրաստ էր ընդունելու Քաղկեդոնը, Անթիլիասը եւ թէ՛ պէտք ըլլար իւլանութիւնը, պահելու միայն իր տակէն փախչող երուսաղէմի Պատրիարքական Աթոռը, գոր իր արագակարարոյ մարդոց հետ գրաւելու եկած էր: Իր փառասիրական դիտումները համեմելով դաւանական ազով, պաշտպանուելու համար երուսաղէմի օտար կրօնական համայնքներէն, որոնց քանիցս զիմած էր արդէն, թոյլ կուտար ինքզինքին այս անպատասխանատու զիջումը, ուրանալով մեր անցեալը եւ իր վրայ հրաւիրելով Հայ եկեղեցւոյ դարաւոր մաքառումներու եւ հաւատքի բողոքը, արիւնապատգամ անէծքը:

Տակաւին անհասկնալի թեթեւամտութեամբ եւ առանց մեր եկեղեցւոյ գերագոյն իշխանութեան գիտութեան, Տիրան Արքեպս. Ներսոյեանը կ'երթար Տանիմարքայի Արքիուս քաղաքը, համակեղեցական հաւաքոյթի մը, ստորագրելու համար հոն յայտարարութիւն մը, ուր Քաղկեդոնի ժողովը կը սրբանայ, ըլլալու համար իբր թէ եփեսոսի ժողովի որոշումներուն վերահաստատումը: Քաղկեդոնի ժողովը, գոր Հայ եկեղեցին իր բոլոր հեղինակութեամբ եւ տասնհինգ դարերու իր աստուածաբան հայրերու եւ մեծասանչ հայրապետներու բերնով մերժած ու նզոված էր: Իսկ նոյն Տիրան Արքեպիսկոպոսին երբ կ'առաջարկուի Ամենայն Հայոց Կաթողիկոսին կողմէ ներկայացնել եկեղեցիներու Համաշխարհային հորհուրդին մեր եկեղեցւոյ

պաշտօնական տեսակետը, կը մերժէ, առարկելով թէ ինք համաձայն չէ Հայոց Եկեղեցւոյ դիրքին եւ դաւանաբանական կեցուածքներուն:

Տարիներ առաջ երբ «Սիոն»ի այս էջերէն կ'անդրադառնալինք այս բոլորին, մեր հաւատքի քանդիչներ որակելով Տիրան ու իրենները իրաւամբ, մարդիկ այդ օրերուն տարուած կիրքերէ, չուզեցին լսել մեր ձայնը: Լսեց մեր ժողովուրդը, անտարբեր մնաց, ինչպէս միշտ, մեր եկեղեցականութիւնը և կրօնական բարձրագոյն իշխանութիւնը: Ձգգաստացաւ մեծ աւերիչը, որ այս բոլորը կ'ընէր ապաւինած ամբարտաւան իր անձին և ախտավարակ մտքին: Եւ ինչ՞ զինքն պաշտպանողներու ջոխքին, բռնորմ ալ տեսա ու կրաւորական: Այս մարդերուն, իրենց բովանդակ կեանքին երկարութեանը վրայ, պակսեցաւ ամենէն տարբական ռոյմալութիւնը, գիտակցութեան եւ հաւատքի համադրումը. որ մեծագոյն շնորհներէն մին է մարդուն տրուած:

Տիրան Արեւս. սակայն, Հիւսիսային Ամերիկայի իր աւելի քան քսան տարիներու ընթացքին, իրրև առաջնորդ կամ նախախնամութիւն, գէթ իրեններուն համար, որոնք բոլորն ալ իրենց եղկելիութեանը մէջ կործանած, իրեն կը կոչուէին, իր փշերուն տակ կը ծուարէին, կրցեր էր պատրաստել անոն և ապագայնացած մտածողներու խմբակ մը, բոլորն ալ հեռացած կամ հեռացուած երուսաղէմէն: Կիւրեղ Պատրիարքի օրերուն թէև դառնացած Ս. Աթոռն եւ անոր գահակալէն, իրենց սրտին մէկ աչքը միայն գոցած էին. միւսով դեռ կը նայէին երուսաղէմին, ապագայի յոյսերով: Տարիներ վերջ երբ այդ յոյսը, բունսիքով պահ մը խարոյկի վերածուելէ վերջ, մոխրացաւ, շնորհիւ իրենց անուրդի դրուած խելքին, Սուրբ Աթոռայ նկատմամբ իրենց սրբազան ուխտը վերածեցին թշնամութեան, եւ իրենց հասողութեանը մէջ եզոզ բոլոր միջոցներով հարուածեցին ազգին այս ժառանգութիւնը:

Անոնք հաշտ չէին կրնար ըլլալ նաեւ Ս. Էջմիածնի հետ: Բոլորիս ծանօթ են Տիրանի եւ իրեններու գաղջ վերաբերմունքը թէ՛ Հայաստանի և թէ՛ Մայր Աթոռոյ հանդէպ: Այս իրողութեան պատճառները շատ են, չենք ուզեր հոս վերբերել եւ յուզել գանձ, հեռուներ չերթալու համար: Տարիներ է ի վեր իրենց անհաշտ կեցուածքը մեր եկեղեցիի ազգային նկարագրին, այսինքն մեր տոհմային զգացումին եւ պատմական գիտակցութեանց դէմ, յայտարար նշաններէն մին է իրենց ապագային եւ խորթ մտայնութեան: Ազգային մտատիպար, ազգային բարբ եւ սովորութիւններ, ազգային լեզու, ազգային կեանքի իմացական եւ բարոյական ներգործութիւններ նշանակութեան զուրկ են Հայ Եկեղեցւոյ այս բարոյաձեւներուն համար: Եկեղեցւոյ կրօնական դերին միայն ապաւինելու և Աւետարանի լարը լռիկ հնչեցնելու իրենց ստանձնել ուզած առաքելութիւնը, պատրուակ մըն է միայն իրենց ապագայնացումը ծածկող:

Հայ Եկեղեցին բաժնելի իր ազգային նկարագրէն, պիտի նշանակէր կտրել իր պորտը մեր անցեալէն, ուր կրօնի զգացումն ու ազգութեան գաղափարը փոխադարձաբար զիրար ամրապնդած եւ իրարու հետ շաղահիւսուած են, յօրինելով մեր Հայու դիմագիծը եւ ստեղծելով հրաշքը մեր դարերուն: Հայ Եկեղեցին, ըստ իմ փնտրումներու կրօնական հաստատութիւն մը ըլլալով համադերձ, իր մէջ միշտ տիրական պահած է ազգային նկարագիրը: Կրօնէքը նոյնացած է իր ազգային ու ընկերային կեանքին հետ. ասիկա գեղեցիկ ու սրտառու էր երեւոյթ մըն է, առաւելաբար մեր Եկեղեցիին յատուկ, որ ցոյց կուտայ թէ ան չեզոքացուցիչ ազգակ մը չէ, այլ իրական եւ միացուցիչ կտալ մը: Հայ Եկեղեցին առանց իր ազգային նկարագրին եւ անցեալին, տարբերութիւն պիտի չունենար ֆրիստոնեայ թուրքերու համայնքէ մը:

Տիրանականները Երուսաղէմի Պատրիարքական Աթոռի տիրակալութենէն յուսահատ, գոր կ'ուզէին գործածել իբրեւ մարտկոց իրենց ուղեղին մէջ ծուռ բուսած բարեկարգական գաղափարներու, ժամանակէ մը ի վեր սկսած են մտածել Հիւսիսային Ամերիկայի թեմը վերածելու ինքնիշխան վարչապետութեան մը, գերծ վարչական ու բարոյական հակակշռէ: Ասիկա իրենց նոր երազն է, հովը տարած նախկին երազներու կարգին: Բոլորն ալ գետին վրայ իրենց այս նոր մազած պիւրիսն կը նային, վազուան հացի յոյսով: Սակայն խորունկ վախ մը ունին Հիւսիսային Ամերիկայի էջմիածնասէր ժողովուրդէն եւ անոր Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ունեցած պաշտամունքի հասնող զգացումէն:

Թորգոմ Սրբազանի այս վերջին արարքը փորձ մըն էր Հիւսիսային Ամերիկայի Առաջնորդին ապահովելու այդ դիրքն ու ազատութիւնը, որուն բացորոշ արձագանգը կուգայ իր շրջաբերականէն ուր յստակ կերպով կ'ըսուի. «Եւ որովհետեւ Հայր Վրթանէս չի պատկանիր ոեւէ վանական եւ միաբանական ուխտի եւ ուղղակի ենթակայ է մեր թեմի հոգեւոր իշխանութեան, մենք ազատ կացուցինք Հայր Վրթանէս Գալայնեանը ցկեանս կուսակրօնութեան իր ուխտէն»:

Տ. Առնակ Գասպարեան ֆահանայի առաջարկութիւնը Հայաստանեայց Եկեղեցիի մէջ, նոր բանակցութիւններ սկսելու, միացնելու իբրև թէ Հիւսիսային Ամերիկայի երկուքի բաժնուած հատուածները, նանչնալու գինով ի հարկին կիլիկեան Կաթողիկոսութեան ներկայացուցիչ առաջնորդը, ֆահանայի մը խելապատակէն յանկարծ դուրս նետուած մտածում չէ, երբ նկատի ունենանք մանաւանդ այժմու տիրող կացութեան մէջ երկու հատուածներու փոխյարաբերութիւններն ու զգացումները: Քահանային եղած թելադրութիւնը կուգայ նոյն ազգիւրէն և կը միտի հետապնդուած նոյն նպատակին, իրաւագոր ընելու Հիւսիսային Ամերիկայի թեմը, իր ներքին գործերը ինքնիշխան կերպով վարելու:

Նոյն թեմին ընդհանուր փոխանորդը, մի մոռնա՛ք որ հոս ամէն ինչ ընդհանրական է, վազգէն Ծպիսկոպոս, կը թելադրէ նորոգութեան ենթարկել Հայ Եկեղեցւոյ հինցած շէնքը, իր կանոններով, ծիսարանով եւ վարչական կարգուսարքով, որովհետեւ անոնք ի վիճակի չեն այլեւ ըմբանալու նոր ժամանակներու ոգիին հետ, շեշտելով մասնաւորաբար անհրաժեշտութիւնը կուսակցոն եկեղեցականներու ամուսնութեան: Վազգէն Ծպիսկոպոսը այժմ ի վիճակի է հասկնալու ոչ միայն Հայ Եկեղեցին, այլ նաեւ զայն բարեկարգելու առաջարկներ ներկայացնելու:

ACYOA-ի երիտասարդները կը մտածեն թէ անզգայութիւն է անտարբերութիւն կ'իշխէ այժմու Հայ Եկեղեցիէն ներս, որովհետեւ ան ընկզմած է իր հնութեան եւ կրօնքին հետ անհաշտ ազգային նախապաշարումներու ծոցը եւ ի վիճակի չէ այլեւս քայլ պահելու ներկայ պահանջներուն հետ: Իրենք իբրեւ նոր օրերու յեղափոխիչ երիտասարդներ, իրաւունք ունին բարեկարգելու իրենց Հայ Եկեղեցին, եւ ասիկա առանց այլեւայլի:

Ինչպէս կը տեսնուի, նոյն ոգին է որ սեւ թելի մը պէս կ'անցնի բոլոր հոգիներէն, ինքնազատ հովերէ՛ ռուսած, սոփեստ եւ անպատասխանատու իրենց արտայայտութեան եւ մտածումին մէջ: Սիրտերը սզոցոզ այս եղիութեանց առջեւ, ցաւէն աւելի պժգանի՛ գզացումն է որ կը կծկէ շրթները, առանց արգիլել կարենալու պատահօր խօսքը, «ռոքամ գեեզ Հայոց աշխարհ»: Հայ Եկեղեցին իր դարաւոր կեանքին մէջ արտաքին հարուածներէն չէ վախցած այնքան, որքան այն անմիտ եւ քանդիչ փորձերէն, զոր իր ծոցածին զուակները կը պատրաստեն իր մէջէն իր դէմ: «Թշնամիք առն՝ ընտանիք իւր»:

Ժամանակին եօրիբոյճային իշխանութիւնը նստատակ ունենալով ներսէն փորել Հայ Եկեղեցին, վերածելու համար զայն անազդեցիկ գործարանաւորութեան մը, ինչ որ չէր յաջողած ընելու հարուածելով անոր արտաքին շէնքը, կը կազմակերպէր «Ազատ Եկեղեցի»ի շարժումը: Այդ նպատակին հասնելու համար գործի կը կանչէր մութ անցեալ ունեցող աշխարհական, բայց մասնաւոր հոգեւորական արկածախնդիրները: «Ազատ Եկեղեցի»ն նոյնանուն իր պարբերականով, ղեկավարութեամբ Մալեան քահանայի, Շախեան Եպիսկոպոսի եւ Բենիկ վարդապետի, Հայ Եկեղեցին բարեկարգող խել մը իրենց առաջարկութիւններով, բոլորն ալ խորթ մեր Եկեղեցիի ոգիին, սկսաւ փորել Հայ Եկեղեցւոյ նուիրապետութեան հիմները, եւ պղտորել միտքերը:

Ինչպէս կը տեսնուի, «Ազատ Եկեղեցի»ի ախտավարակ ոգիին եւ մեթոսներուն վերաբարձումն է որ սկսած է հարակել Հիւսիսային Ամերիկայի եկեղեցականներուն մէջ, երէկ Տիրանի եւ այսօր իր հոգեծին Թորգոմի բարձր հովանաւորութեան ներքեւ: Ազդուած օտար հովերէ, մասնաւորաբար բողոքական ազ-

դումներէ, առանց փոյթ ունենալու անխախտ եւ անկեղծ պահելու մեր Եկեղեցւոյ ուղղափառ դաւանութիւնը, արեւելեան հինաւուրց դիմագիծը եւ ազգային ոգին, այս մարդիկ Հայ Եկեղեցին իրենց հորմէն իրենց ժառանգ մնացած կը կարծեն, անոր հետ վարուելու իրենց ուզած ճեւղով:

Երէկ Բենիկներ, Շախեան Եպիսկոպոսներ եւ Մալեան ֆահմաններ, այսօր Տիրաններ եւ Թորգոմներ նոյն եւ նման միջոցներով կը փորձեն ֆայֆայելու մեր Եկեղեցւոյ նուիրապետութիւնն ու ներքին միութիւնը: Վերջ տալ կուսակրօնութեան, ուրանալ եկեղեցւոյ ազգային նկարագիրը, այս կերպով պարպելու գայն իր ծուծէն, եւ յանուն բարեկարգութեան, բայց բարեկարգութենէ առաջ ներս բերել մեր Եկեղեցւոյ նկարագիրն ու ոգին եղծող չարակարգութիւնները:

Բարեբախտաբար այս սակաւաւորները, առանց «ընտր-եալներ» ըլլալու, իրենց անցեալով աւազելի եւ իրենց ապագայով անբարեյոյս, սահմանուած են խեղդուելու իրենց գոյացուցած սիդմին մէջ, ինչպէս ճակատագիրն է նման բոլոր հովկուներուն:

Բոլոր անոնք որ կը սիրեն իրենց Եկեղեցին եւ ճախնճախն լսնդիր են անոր հայեցի նկարագրի պահպանման, իբրեւ մեր հոգիէն եւ մարմնէն յօրինուած նուիրական Հաստատութիւն մը, որուն մէջ իբրեւ ժողովուրդ եւ ազգ գտած ենք մեր հաւատքին իրագործումը, միաեամուտ պէտք է խնդրեն Նորին Ս. Օծութիւն Ամենայն Հայոց Կաթողիկոսէն, որ իր բարձր հեղինակութեամբ վերջ դնէ այս անհարկի արկածախնդրութիւններուն, զգաստութեան հրաւիրելով անոր անպատասխանատու հեղինակները: Դադրած յայտարարէ Վրթանէս Գալայնեանը Հայ Եկեղեցւոյ անդամակցութենէն եւ կարգէն, բայց մանաւանդ պատժէ Գերթորգոմ Արքեպիսկոպոսը իր այս եպեթելի եւ անմախքնութեան արարքին համար:

Ե.

